

9804

ՀԱՅ ԲՈՂՈՔԻ ԵՎ ԵՐԵՅՈՅ ԲԱՐԵՎԱՐԳՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԸ

ՎԵՐ. Ա. Ա. ՊԵՏԻՎԵԱՆԻ

ՆԻԻ ԵՕՐՔ



Գրեց՝ Խ. Ս. ԳՈՒՐԵՍՆ

1936



284
9-99

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ՅԱԲԷԹ ՊԱՂՏԱՍԱՐ

Տոսպրէ փողոց թիւ 12 Ե.

ԹԵՏԻՔԻՅԷ, ԳԱՀՈՒԼՅ

284

Գ-99 48.

EROS 4 MAY 2000

ՀԱՅ ԲՈՂՈՔ. ԵԿԵՆՑԻՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԸ ՎԷՐ. Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆԻ, ՆԻԻ ԵՈՐՔ

Գրեց՝ Խ. Ս. ԳՈՒՐԵԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Բեմին անիշխանականությունը: Քարոզիչներու քերուսությունը: Կեդրոնական հեղինակության պակասը: Արհամարհանք դեպի հոգեւոր արժեքներ: Ասխարհականացում եւ «Ֆեմինիզմ»: Քաւութեան ուրացումը: Կիրակին չէ օրը Տերունական: Եկեղեցին անբխոս եւ անաշտանակ: Անհոգաձուլիք դեպի ազգացներ եւ թուաւորիք: Հոգեւոր եղբայրութիւններ: Երկու բեւեռներ, յանդուգն ուրացութիւն եւ աղանդաւորութիւն: Փրկութիւնը, որ կը սպասուի Հայոց եկեղեցիէն:

«Հայաստանի Կոչնակ»-ին ներկայ տարւոյս Մայիսի թիւերուն մէջ Վեր. Ա. Ա. Պետիկեանի ստորագրութեան տակ յաջորդաբար երեւցան չորս յօդուածներ Հայ Բողոքական եկեղեցւոյ Բարեկարգութեան վրայ: Վեր. Անդրանիկ Պետիկեան, արժանաւոր օրդին Գիտակի, հովիւն է Նիւ Եորքի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ եւ քսան տարիէ ի վեր կը քարոզէ անոր բեմին ամենայն ձեւերով թեմար: Նիւթը այժմէական է եւ յօդուածագրին դատաւմները իրենց ետին չունենալով վերագործումներ կը յանդին կարգ մը եզրակարգութեանց, որոնք թեկադրութիւններ են Հայ Եկեղեցիէն ծիսական փոխառութեանց համար: Կը գնահատուի «Արև»-ի խրատաբար պահանջները, որով նա վերաբար-



9778

Գրելով այդ յօդուածները, անոնց մէջ արտայայտուած միաքերը ծանօթացուց իր թերթին ընթերցողներուն, իր կողմէն ալ աւանմին տեսութեամբ մը տալով անընդամենը մեկնութիւնները:

Վեր. Ա. Պետիկեան հարցին կը մտնեայ ոչ թէ դասնական և յարմուռանական, այլ դուստ ազգային տեսակէտէ, նա Հայ Բողոքական Եկեղեցին կը համարէ ապագայնացած հաստատութիւն մը և բարեկարգութիւնը կը գտնէ անոր ազգայնացումին մէջ: Նա Հայ Բողոքականութեան կը նայի իբրև օտարամուտ յարմուռանութիւն մը, անոր համար Հայ Բողոքական Եկեղեցին չունի ինքնայատուկ տիպ, «անոր ոճը, ձևը և կողմը փոխառեալ են» կ'ըսէ նա, և այդու ալ հետեւութեամբ Հայ Բողոքական Եկեղեցին անկարող եղած է ցարդ մշակելու իր հաւատացեալներու սրտին մէջ ազգային խորունկ գիտակցութիւն մը և կ'եզրակացնէ, «Հայ Բողոքական Եկեղեցին ազգաշունչ քրիստոնէութիւն մը ջանքել կարենալու համար իր ժողովուրդին պէտք է լուսաւորչականմայ»: Վեր. Ա. Պետիկեան Հայ Բողոքական Եկեղեցւոյ իբր ազգային հոգեւոր հաստատութիւն այս ժողովուրդի ներքին կեանքի պահանջներուն անբաւարարութիւնը պարզելէ յետոյ, երբ սրպէս դարման անոր ազգայնացման և լուսաւորչականացման մասին առաջարկ կը բերէ, ընդհանուր իր միաքը կը բացատրէ նշանակելով մի առ մի այդ ազգայնացման պայմանները, որոնք են նախ՝ Հայ Բողոքական Եկեղեցւոյ ծիսականացումը ըստ Մաշթոցի յարմար ընտրութեամբ, երկրորդ՝ Հայ Շարականցին և աղօթքներու կանոնացումը նոյնպէս ընտրութեամբ և ներդաշնակումով, և երրորդ՝ ճանաչումը ազգային աօներէ կարեւորներու, որպիսի են աօնը կուսաւորիչի, Սանկիայ և Մետրոպոլի, Վարդանանց և այլն 2-նք կրնար ըսել թէ յօդուածագրին թերութիւն-

ները նորութիւններ են և հայ(*) մտնուլի մէջ այս ազգութեամբ խորհրդածութիւններ երեւցած չեն տակէ առաջ, կը նշենք միայն թէ յօդուածագրին թերութեանց առն առող պատճառները պարզուած են ըստ բաւականին և կը պարունակեն որոշ ճշմարտութիւններ:

Ճիշդ է թէ բողոքական եկեղեցիներու մէջ միապետականը այսինքն խորհրդաւորը կը պակսի զգալապէս, պաշտամունքը անմիակամ կը բողոքանայ քարոզէ առաւելապէս, երգեցողութենէ մասամբ, որուն իր բաժինը կը բերէ ժողովուրդը, և աղօթքներէ տեղւոյն վրայ յարմարցուած, զորս հովիւը կ'արտասանէ ըստ արամագրութեան և ոչ թէ ըստ ներշնչման: Այս պատճառաւ և ներկայիս միատեմ մը կայ Անդլիոյ և Ամերիկայի Միացեալ Նահանգաց բողոքական եկեղեցիներուն մէջ դէպի կաթոլիկ ծիսականութեան, որ իր պատարագով և յատուկ երաժշտութեամբ քրիստոնէական պաշտամունքի առած է աւելի բարձր խորհրդաւորութիւն մը քան սեւէ եկեղեցի, և պատարագը ինքնին, որ է բուն պաշտամունքը, վարդապետութեամբ դոյափոխութեան ոչ այլ ինչ է բայց միսք մը: Վեր. Ա. Պետիկեանի տեսութիւնը այն է որ, Ազգային Եկեղեցին գաղութներու մէջ իր վերացնող և ապրեցնող խորհրդաւորութեամբ ապագայնացման դէմ կը պաշտպանէ իր ժողովուրդը և կը պահէ դայն իր ծոցին մէջ, մինչ

(*) Ռուսկանէս ցասն արիներ առաջ Ելիպսոսի «Արեւ»ին մեջ գրողս, հրատարակած է ցասն եւ հինգ յօդուածներ Աւետարանական շարժման հայոց մէջ ծագման և թերացման պատճառներուն վրայ. վերջին գլուխները յսկայուած են Հայ Բողոքականութեան բարեխարգութեան, ուր լայնօրէն կը նկատուի նաեւ հարցը ազգայնացման:



773256

Հայ Բողոքական Եկեղեցին լինելով արդէն օտար հաս-
տատութիւն մը պաշտաման ձեւով, և փոխառեալ իր
վարչական դրութեամբ, անոր հետ կապուած սերունդը
Ամերիկայի նման համայնակուել երկրի մը մէջ տեղի
ենթակայ է ձուլուելու այն ատրքերուն հետ, որոնք
իրեն ծնունդ տուին: Ահա՛, այս մասնազուլեամբ Վեր-
Ս. Պետիկեան Հայ Բողոքական Եկեղեցւոյ բարեկար-
գութեան հարցը կը վերաբարձէ և իրր դարման կը
թելադրէ անոր ազգայնացումը կամ լուսաւորչակա-
նացումը, առանց խաթարելու և եղծելու անոր դաւա-
նական դիմադրի՞ծը, որուն պահպանման նա կը ներկայա-
նա նախանձախնդիր վկայ, հաւատարմ վերամտորդիչ
այն դերին, զոր Հայ Աւետարանականութիւնը կոչուած
է կոտորել դեռ այս բազմաշարժար ազգին մէջ:

Հայ Բողոքական Եկեղեցւոյ իր ծէսերով և պաշ-
տաման դրութեամբ ազգայնացումին հաւատացող մը
լինելով հանդերձ դժուար է ինձ համոզուիլ թէ ազգայ-
նացումով միայն, ինչպէս բացատրուեցաւ ի վերեւ,
Հայ Բողոքական Եկեղեցին կորենայ բարեկարգուել և
բարոյական ու ընկերային առաջնորդութեան դեր մը
ստանձնել այս ազգին մէջ: Հայ Բողոքականութիւնը
այս օր իբրեւ եկեղեցի իր հաւատալիքներու և բեմի
հակասութիւններով, և իբրեւ հասարակութիւն կեդրո-
նադանց և բաժանեալ ամեն ուրեք, կասարեալ անիշխու-
նականութիւն է: Հայ Բողոքականութիւնը ի ներկայիս
Գահիրէ և Ալեքսանդրիա, Հալէպ և Պէյրութ, Սօֆիա
և Աթէնք, Մարսիլիա և Բարիդ, Նիւ Եորք և Ֆրէզ-
նո չէ նոյն եկեղեցին և հասարակութիւնը, միացնող
կապը անուն մ'է, բայց եկեղեցին ամբողջական անդալուի
է և անկարգ, հակառակ այն յայտարարութեան թէ
Եկեղեցւոյ գլուխը Քրիստոս ինք է: Ամեն ուրեք, ուր
Բողոքական համայնք մը կայ, խնդիր չէ թէ փոքրու-
թիւ, աւանդական եկեղեցիին քով կը գանուել «Նը-

բայութիւն» մը, որ թէև այդ եկեղեցւոյ ծոցէն դուրս
կկամ է, բայց չի ճանչնար անոր աւետարանական հաս-
գամանքը, աւանդական եկեղեցին ալ կը բայութիւն-
ները կը նկատէ հերձուածներ: Աւանդական եկեղեցի
ըսելով ի հարկէ կը հասկնանք շարունակութիւնը Աւե-
տարանական առաջին եկեղեցւոյ, զոր մեր հայերը
հիմնեցին Կ. Պոլսոյ մէջ իննսուն ատրիներ առաջ Հա-
յաստանեայց Աւեստանական անունի տակ յատուկ
յայտարարութեամբ թէ իրենց հաւատքի կանոնը Սբ.
Գիրքն է և հանգանակը Նիկիականը, զոր կ'ընդունի
ալ Հայոց Եկեղեցին:

Այս օր Հայ Բողոքական Եկեղեցիներու մէջ հաւա-
տալիքներ մէկէն միւսը մեծապէս կը ատրքերին և ինչ
որ մէկ բեմէն այդ անունի տակ կը քարոզուի, միւս
բեմէն կը հերքուի և կը դատապարտուի: Նիւ Եորքի
Հայ Աւետարանական Եկեղեցին իր յայտարարութեան
մէջ Չորս Աւետարանները միայն կը ճանչնայ սրպէս
«Աստուծոյ խօսքին դանձարանը», և ոչ թէ ամբողջ
Սբ. Գիրքը, այսինքն Հին և Նոր Կտակարանները և
այսպէս ատրքութիւն մը կը դնէ Յիսուսի Աւետարա-
նին և Առաքելական Թուղթերու միջև, առաջինը ըն-
դունելով իսկականը և վերջինները համարելով մեկնու-
թիւնը, և խօսքը չկայ Հին Կտակարանին, որ կը նը-
կատուի իբրեւ երրոյական պատմութիւն և գրականու-
թիւն միայն, առանց այն յարաբերութեան, որով Նոր
Ուխտի Քրիստոսը կը լինի Հին Ուխտի խոստացեալ
Մեսիան: Նիւ Եորքի Եկեղեցին իր յայտարարութեան
մէջ զՅիսուս կը դաւանի իբրեւ «Գերագոյն Յայնսու-
թիւնը Աստուծոյ» ատրքութիւն մը դնելով այսպէս
Որդւոյ Մարդոյ և Հին Ուխտի մարդարչներուն միջև,
բայց չի խոստովանիր զՅիսուս իբրեւ Որդի Աստուած,
դոյակից Հօր Աստուծոյ ի յաւիտենից, այսինքն «Աս-
տուած յԱստուծոյ, Աստուած ճշմարիտ, ծնունդ և ոչ

տրարած», ինչպէս բանաձևեալ է Նիկիտական Հանգա-
նակը: Այս չէ յայտարարութիւնը Գալիֆորնիոյ մէջ
Բէսէտինայի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ հովիւին
Վեր. Ս. Եղոյսեանի, հիմնովին ատրբեր, միշտ հաւա-
տարիմ այն աւանդութեան, որ եղած յայտարարութիւնը
Հայաստանեայց Առաջին Աւետարանական Եկեղեցւոյ
սկիզբը իր կազմութեան: Նոյն է փոխադարձ գիրքը
Գոնիւրէի մէջ Էդուէքիէյի ժողովական և Նուպար Փա-
շա փոզցի վրայ Ազատ Եկեղեցւոյ: Աւետարանական
անունի սակ դաւանական այս հակասութիւնները և
գլխամարտութիւնները չեն կրնար շարունակուել եր-
կար. Հայ Բողոքական Եկեղեցին զէպի բարեկարգու-
թիւն առաջին քայլը պիտի առնէ վերջնելով նախ հա-
ւաստալիքներու և դաւանութեանց հակասութիւնները
և ազատելով եկեղեցին բեմին անիւսանականութեան:

Հայ Բողոքական եկեղեցիներու մէջ բեմին անիւ-
սանականութիւնը և դաւանական հակասութիւններ ար-
դիւնք են քարոզիչներու և հովիւներու ոչ այնքան ա-
զատական որքան թերի դաստիարակութեան: Գոնիւրէի
Աւետարանական բեմերէն ձգելով պահ մը ուղղուածը
Քրիստոսի յարութեան նման պատմական զէպի մը,
որ հիմն է քրիստոնէական հաւատոյ, կան և երկրորդա-
կան պարագաներ, որոնք ցոյց կու տան ուղղափառ հա-
կումներ ունեցող քարոզիչներու ալ անբաւարար վար-
ժողութիւնը: Երբ Աբր Օլիվըր Լոճէ իբր «ամերիկացի»
հոգեպաշտէ վկայութիւններ կը բերուին ի նպատակ յա-
րութեան, երբ Այնշթայնի ակնարկութիւններ կը լինին
իբր թէ չափազիտօրէն ապացուցած լինի հանդերձեալ
կեանքի իրականութիւնը, և կամ երբ Ծննդոց Գիրքին
մէջ Աստուծոյ որդւոց ամուսնութիւնը մարդոց ազջիկ-
ներուն հետ կը մեկնաբանուել որպէս զուգաբարութիւնը
հրեշտակաց Կայէնի ազջիկներուն հետ, որոնք գեղեցիկ
էին, չէնք կրնար խորհիլ թէ այս քարոզիչներու ստա-

ցած արտաքին գիտութիւնը և կրօնական վարժողու-
թիւնը թերի են և անբաւարար: Աբր Օլիվըր Լոճէ,
երբեմնի նախագահը Բրիտանական Արքայական Կաճա-
ւին, կրնայ «ամերիկացի» լինել իր ասպետական տիա-
զոտով, որ անգլիական է միայն, քարոզիչը կարողացած
է Լոճի գիտական գիրքերէն մին, կարելի է վաստիլ
թէ Այնշթայն մտթեմաթիօրէն փորձած լինի ապացու-
ցանել անդրիքիմեան կեանքի իրականութիւնը, քանզի
ինչ աւանդութիւն կայ շտիական տարողներու և հոգե-
կան ճշմարտութեանց միջեւ, և հրեշտակներ ունին
արդեօք սեւ և սևուային զգացումներ որ ցանկան մար-
դոց ազջիկներուն և յարաբերին անոնց հետ: Բայց ա-
ստիցմէ աւելի այլանդակութիւններ կ'ստուցուին Գոնի-
րէի Հայ Աւետարանական բեմերէն, և ամէն ինչ բայց ոչ
Աւետարանները հարողատ, քանի որ կարգ մը գրուի-
ներ կը հանուին որպէս անվաւեր և յետամուտ, գը-
լուխներ ամբողջ, որոնք Յիսուսի Սբ. Հոգիէ ծնունդին,
Անոր գործած հրաշքներուն և գերեզմանէ յարութեանը
վկայութիւններ են: Բողոքական բեմին հայ քարոզիչ-
ները, յարգելով բացառութիւնները, հոպիստով պատ-
րաստուած են աւանտարակ իրենց պաշտօնին, անոնք
արկածով նետուած են հոն և քիչերը կոչուածով. ստա-
ուածարանական ճեմարաններու մէջ անոնց ժամանակը
գրաւուած է Սբ. Գրոց Բանին գիտութեանն աւելի անոր
քննադատութեամբը: Հայ Բողոքական Եկեղեցին զէպի
բարեկարգութիւն երկրորդ քայլը պիտի առնէ մզկելով
իր հոգեւոր պաշտօնէութիւնը Սբ. Գրոց իսկական գի-
տութեանը և յայտարարելով անգամ մ'ալ թէ Սբ. Գիր-
քն է ամբողջ՝ միակ կանոնը հաւատքի և կեանքի:

Հայ Բողոքական բեմերէն զէպի Մայր Եկեղեցին
արտայայտուած համակրութիւնները կ'ընդունիմ թէ ան-
կեղծ են, բայց անոնք չեն բլխիր ճշմարիտ գիտակցու-
թիւնէ: Ներսէս Ծնորհայի կարգ մը շարականները և

աղօթքները դրուած են որպէս յաւելուած Բողոքական Երգարանին ետին, բայց անոնք սովորական, խնչպէս կիրաւիօրեայ պաշտամանց միջոցին չեն գործածուելիք և ժողովուրդը օտար է անոնց բանասիրութեան և երաժշտութեան: Բողոքական քարոզիչի գրադարանին մէջ չէք գտնել Հայ եկեղեցւոյ աղօթագիրքը և շարակնացը որպէս աղբիւր ներշնչման, չէք գտնել Ներսէս Ծնորհալիի Ընդհանրականը, Նարեկ վկայութիւններով Սբ. Գրքէն, ոչ ալ Գրիգոր Պատուելի Փէշտիմալճեանի Լուսաւաւիլը, որ մեկնութիւնն է Նիկիական Հանգանակի ըստ Հայ եկեղեցւոյ հաւատարմութեան, Հայ Բողոքական եկեղեցւոյ հովիւներէն քիչեր անսած են Մեկքիսեդէկ Վրք. Մուրատեանի Պատուելիքը Հայաստանեայց եկեղեցւոյ կամ Օրմանեան Պատրիարքի Հայոց եկեղեցից, Հայ Բողոքական բեմերէն չեն կարգացուելիք Նարեկացւոյ աղօթքները, ժողովուրդին անմասօթ են այդ աղօթքներու թախչքն և ոգին: Հայ Բողոքական բեմերէն ամէն տեսակ աղօթքներ կը մատուցուին ըստ արամադրութեան հովիւին, բայց չեն յիշուելիք էջմիածնի և Կիլիկիոյ կաթողիկոսները, Երուսաղէմի և Կ. Պոլսոյ պատրիարքները, մաղթանքներ չեն ըլլար Հայաստանի Հանրապետութեան համար, որպէս զի պաշտօնատարք արգարութեամբ և Աստուծոյ երկիւղովը կառավարեն երկիրը: Հայ Բողոքական եկեղեցին դէպի բարեկարգութիւն երրուզ քայլը պիտի առնէ (*) ազգայնա-

(*) Երբ կը խօսինք եկեղեցւոյ ազգայնացման վրայ, առաջին պայմանը կ'ընդունինք բեմի եւ պաշտաման լեզուն, որ պէտք է հայերէն լինի. Թրքերէնը Սուրիոյ բողոքական եկեղեցիներուն մէջ այս հայեցակէսէ դեռ նախընտրուած կը վայելէ հայերէնի վրայ. Աղբեսանգրիոյ նման հայաբան կեդրոնի մը մէջ, բողոքական եկեղեցւոյ հովիւը արիներէ ի վեր քրքերէն միայն կը քառուկէ, քեւ Սբ. Գիրքէն ընթերցումներ եւ երգեսցուքիւն կը կատարուին հայերէն:

ցումալը իր ձևերու և պաշտաման դրութեան, բայց առայդ պէտք է որ քարոզիչները և հովիւները դաստիարակուած լինին ազգային ոգիով, գիտնան Հայ եկեղեցւոյ պատմութիւնը, մարտիրոսութիւնը և հոգեւոր գրականութիւնը, և ասոնք պատճառ չեն որ տրդիւին ստուծը Քրիստոսի Կրօնքնական Ասուածաբանութեան և հեռեկին բարձրագոյն քննադատութեան ծանօթանալով Տրայլըրի և Մքինթոնի նման ազատական վարդապետաց խորհուրդներէ:

Ազգայնացումը չենք կրնար ծայրայեղութեան տանիլ, Հայ եկեղեցւոյ աղօթքներէն և շարակններէն ու մանք ընտրողարար ժողովուրդականացնելով հանդերձ պէտք է պահել Բողոքական Երգարանի մէջ պատմական երգերու թարգմանութիւնները: Ինչպէս «Ալ մօա ըլլամ Բեզի», «Մ՛վ խաչեալ Փրկիչ Քրիստոս», (*) «Աստուած մեր բերդ է հաստատուն», (**) «Լոյս բարերար տիրոջ մէջին մէջէն», (***) «Թմ առնա է յերկին» և այլն, քանզի այս երգերը ունին իրենց պատմութիւնը, անոնցմէ ներշնչուած են միլիոնաւոր ժողովուրդները Եւրոպայի և Ամերիկայի, անոնք սեպհականութիւնը չեն երկրի մը, այլ ժառանգութիւնը քրիստոնեայ աշխարհի:

Հայ Բողոքականութեան ուրիշ մէկ ակարութիւնը որպէս հասարակութիւն միասարբ չլինելու պարագան է, այսինքն կարգապահական: Հայ Բողոքականներ Մեծ Պատերազմէն առաջ Թուրքիոյ մէջ ազգութիւն մ'էին, ունէին իրենց ազգապետը, որ ժողովուրդը կը ներ-

(*) Լուսեր է երգին հեղինակը:

(**) Քարսիւնալ Նիւմէն է երգին հեղինակը. գրած է Անկլիքան եկեղեցիի ձգելով Պապականութեան յարած գրեթէ:

(***) Երեւն Արքեպ. Լուսինեան է բարգմանիչը երգիս, որ բողոքական Երգարանի գեղեցկագոյն հոգեւոր սարերէն է:

կայացնէր Սուլթանին : Այս օր Թուրքիոյ մէջ հայ բողոքականներ ազգութիւն , միլիէր չեն , այլ կրօնական լիսքրամասնութիւն մը : Սորհրդային Հանրապետութեանց Միութենէն դուրս Հայ Բողոքականք մտատարապէս երեսուն և հինգ հազար են , ինչ որ ամբողջ գաղութահայութեան մէկ քսաներորդն է միայն : Ամերիկա , Ֆրանսա և Սուրիա Հայ Բողոքական Եկեղեցիներ թէև միութիւններ կազմած են , սակայն Յունաստան , Պաւլիարիա և Եգիպտոս չկան այսպիսի միութիւններ և մեկուսացած գոյութիւն մը միայն ընդքարչ կ'ածին առանց ներքին աճումի և զարգացման : Առանց հետևները երթալու որպէս զխառն մը անզոյն վրայ կրնամ վկայել թէ Եգիպտոս , Գահիրէի և Աղեքսանդրիոյ եկեղեցիներու միջև այսպիսի միութիւն մը չնորձարկեր միայն կրնար ըլլալ և նիւթական արգելիչ պատճառներ չկային , սակայն չեղ հաշիւները գերակայողներու և պակասը սիրոյ և վստահութեան իրարմէ հեռու և իրարու օտար պահած են այս երկու եկեղեցիները , որոնք մշտական սպառիչ վէճերու մէջ թողուած շտա ալ պատահութիւն գտած չեն մտածելու Աստուծոյ թաղաորութեան վրայ : Եւ գաղութահայութեան մէջ այս օր , ուր բողոքական եկեղեցիներ վերահաստատուած են , անոնց կողքին սակաւ երեւան կիւտ են «հոգեւոր եղբայրութիւններ» , որոնք կենդանական և դաւանական գալթումներու հետեւանքով հեռանալով աւանդական բողոքականութենէ չեն մաներ այդ եկեղեցիներու միութեան մէջ և չեն մտանակիր անոնց ատրեկան համագումար ժողովներուն : Սուրիոյ մէջ զօրաւոր են «եղբայրութիւնները» , որոնք բոլոր հաւատացելոց հաւատարութիւնը ընդունելով որպէս հիմ առանց կարգի ատրեկութեան զատէն միութիւն մը կազմած են , ունին իրենց պաշտօնութեան թր Մարտնոթա՞ն , հակամարտ և ընդգիմադիր «Նոր Աւետարեք»ի , որ բերանն է Սուրիոյ Հայ

Աւետարանական Միութեան : Հայ բողոքականներ Գահիրէ և Աղեքսանդրիա թէև ութ հարիւր չունչ կը հաշուեն , սակայն ժողովական , Մկրտական , Գալստական , Աստուծոյ Եկեղեցի և Ազատ Եկեղեցի անուններուն տակ հերձուածներու վերածուած իրարու զործունէութիւնը կը սկարացնեն , և «եղբայրութիւններ» որոնք շրջապատներու ժողովներ են , երկուքի բամբուած զիրար կը դասեն որպէս «կորսուածներ» : Աւետարանական այս հերձուածներու մէջ չիկայ եկեղեցի մը , որուն վրայ ձեռք դնես և ըսես սա է Հայ Աւետարանական Եկեղեցին և հասարակութիւնը : Նոյն է պատկերը հայ աւետարանականներու ամենուրեք , վիճակ մը անկարգապահ և անհամբաշխ , կեդրոնախոյս և կեդրոնազանց : Հայ Բողոքականութիւնը իբրև եկեղեցի և հասարակութիւն դէպի բարեկարգութիւն չորսուող քայլը պիտի աւնէ հաստատելով Հայ Աւետարանական Եկեղեցիներու Գաւազակցութիւն մը , ապալ իբրև ստութիւն կեդրոնական հեղինակաւոր մարմինի մը , որ խօսի յանուն Հայ Աւետարանականութեան , բայց առ այդ յաջողելու համար պէտք է որ հերձուածները վերանն և եկեղեցին ներկայանայ որպէս մէկ ժողովը հաւատացելոցներու , որպէս հասարակութիւն մը միաստորր , ջանալով ձեռք բերել այդ հանգամանքի ճանաչումն ալ անզական կառավարութիւններէ , քանզի Մերձաւոր Արեւելքի գաղութներուն մէջ , ոչ մէկ տեղ , նոյն իսկ Սուրիա , Հայ Բողոքականութիւնը ճանչցուած չէ դեռ որպէս կրօնական ուրոյն հասարակութիւն , և այդ վիճակին հետեւանքը լինելով զուրկ մնացած է կրօնական համայնքներու յատուկ դատական աւանձնաշտորհումներէ :
Հայ Բողոքական Եկեղեցիներ այս օր Եգիպտոս , Սուրիա , Պաւլքաններ , Ֆրանսա և Ամերիկա աշխարհականացած ընկերային ակումբներու և լսարաններու վերածուած են : Բողոքական բեմը բարոյական և հո-

գեւոր ոյժ մ'էր երբեմն, այս օր խոնարհած է անոր ազդեցութիւնը, ժողովուրդը, որ կը յաճախէ եկեղեցի, կը բաժնուի երկու մասի, ռուբ վնասողներ եւ չվնասողներ: Եւ որ ասուք մը կը վճարէ բեմին, անգամ է եկեղեցիին և կը վայելէ իրաւունքը ընտրելու և ընտրուելու: Գլխաւոր դերը ընտրութեանց մէջ կանանց է, որոնք խնամիական խումբեր կազմած քուէներով կ'ապահովեն իրենց այրերուն անդամակցութիւնը եկեղեցւոյ վարիչ ժողովներուն, և ասոր ալ արդիւնքը լինելով էզպէքիէյի նման եկեղեցիի մը մէջ, որ վաթսուս անդամներ և անդամուէրներ կը հաշուէ, անպաշտօն այր մարդ չկայ, բոլորն ալ թողական և հոգաբարձու են:

Հայ բողոքական եկեղեցիներու մէջ, ինչպէս է պարագան էզպէքիէյի, այսինքն Գոհիրէի Աւետարանականին, հաւատոյ հրապարակային խոստովանութանէ յետոյ Սբ. Հաղորդութեան Անդամին մասնակցելով եկեղեցւոյ անգամ լինելու աւանդական սովորութիւնը վերցած է: Այրեր Հաղորդութեան Անդամին չեն մօտենար, քանզի քաւութեան չեն հաւատար, կիներ միայն կը մասնակցին և այրեր կը մնան հանդիսատես. անհաւանական չէ որ կանայք ինչպէս Ամերիկայի մէջ, հոս ալ օր մը սովորին բանալ Հաղորդութեան Անդամը, բեկանել հոգը և մատակարարել գինին, ասլով հովնական վերջին ալ օրհնութիւնը: Բողոքական եկեղեցին դէպի բարեկարգութիւն ստոյգ քայլ մը պիտի առնէ, ծառայեցնելով եկեղեցին իր իսկական նպատակին, որ է բերել Քրիստոսի կեանքին նմանութիւնը հաւատացեալներու կեանքին մէջ և եկեղեցին իր առաջնորդութիւնը կիներէն չէ որ պիտի սպասէ: «Հոգեւոր Եղբայրութիւնները» չեն կրնար փրկել Բողոքական եկեղեցին, քանզի ինչ ալ ըլլան այդ շարժման տուն սուղ պատճառները, անոնք չեն կրնար ազդել եկեղեցիին վրայ, ցորչափ

հերձուածեալ են իրենց մէջ: Փրկարար դերը Հայոց եկեղեցիին է իր հաւատալիքներով և հանգանակով, իր մարտիրոսութեամբ և վկայութիւններով, բեմ մը պէտք է խօսուն և քահանայութիւն մը ոչ թէ անհրաժեշտօրէն կուսակրօն, բայց սրբակրօն, որ առաջնորդէ ժողովուրդը սրբան Աւետարանի պատգամներով նոյնքան և իր կեանքով: Հոգեւոր լսարանի մը պահանջը զգալի է այս օր եկեղեցիին դուրս, հոն, ուր ազանդները կը գործեն: Հայ բողոքականութիւնը իրբև աղտոտական եկեղեցի ցարդ եթէ իր ներհնչումները ստացաւ Ամերիկայի ժողովական եկեղեցիին, այսուհետեւ ան իր գոյութիւնը կրնայ պահել տարելով մօտը միայն Մայր եկեղեցւոյ, որուն հետ կապուած է արեամբ, և Հայոց եկեղեցին չեն իր բուրվառը և խունկը, այլ ազօթքները հողապարտը, որ կը բարձրանան իր կամարներէն, Հայոց եկեղեցին չեն իր խորանը և վարագոյրը, այլ անոնց ետին խորհուրդը Սբ. Պատարագին իսկական մարմինովը և արեամբը Քրիստոսի, որուն հողաբք կը լինին հաւատացեալները: Այս վսեմ հաւատքը խորհուրդովը գոյափոխութեան, զոր կ'ընդունի Լուսերական եկեղեցին ալ, աւելի փրկարար է քան ուրացումը Քրիստոսի մահուամբը կատարուած քաւութեան, որ այնքան ընդհանուր է այս օր «Հայ Աւետարանական» անունը կրող եկեղեցիներու:

Հայ բողոքական եկեղեցիին մէջ այս օր կը սրկալին բեմին պատկառանքը և արժանի յարգանքը դէպի երէցը կամ հովիւը եկեղեցւոյ: Ի բողոքականութեան հովիւին անտէր բեմը կը թոյլատրուին ելնել ինչպէս Գոհիրէի և Աղեքսանդրիոյ եկեղեցիներու պարագային, ամուսնական անհաւատարմութիւնները պաշտպանող գործակալներ և իրենց խնամութիւնը փեղկերուն մէջ ցնծուէրներու պատկերները ցուցաբերող վաճառարներ: Ձեռնադրեալ երէցը կամ հովիւը կը նախատուի գուե-

հիկ սրահուհներով անոնց կողմէն, որոնք պատասզ և աղմկուզ կանոնց քուէներովը ընտրուած կը մասնակցին «Եկեղեցական» կոչուած ժողովի նիստերուն, միւս կողմէն երէցներն ալ մէկ եկեղեցիէն միւսը հրապարակաւ զիրար կը վարկաբեկեն նուաստացուցիչ վերագրումներով, որոց կը վկայեն երեք տարի առաջ Վերադարձուելիներ Ս. Մելգոնեանի(*) և Խ. Սարգսնի կողմէն հրատարակուած գրքոյկները «Մեր Եկեղեցիները» և «Աստուծոյ Եկեղեցին» անուանուելու ատկ, առաջինը հայատառ թրքերէն: Գահիրէի եկեղեցին աղքատներու համար չունի հագածութիւն, անոր սղերատուոր աղքատները բռնի դուրս կը քշուին ժողովարանէն և աղքատաց գանձանոսիին նիհար հասցիթը կը յտակացուի բեմի ծախքերուն: Եկեղեցւոյ հիւժախտաւոր զուակները կը լքուին իրենց դաժան բախտին, անոնք իրենց ասէներուն մէջ կը մեռնին անխնամ և անթի, երբ եկեղեցին կը հաշուէ հարուստներ, որոնք ճոխութեան մէջ կը լողան և վաշխառութեամբ շահուած ապարանքներու մէջ կը բնակին: Կանայք ունին առանձին օղովածողակներ, որոնց կ'առաջնորդէ հովիւը, բայց օղորմութիւնը օտար աւաքինութիւն մ'է անոնց, քանզի իրենց սորված քրիստոնէականին համեմատ (**)

(*) Վեր. Ս. Մելգոնեան իր գրեպիկն մեջ «Մեր Եկեղեցիները» կ'ամբաստանէ Ասուծոյ Եկեղեցին — Church of God — նաեւ անունով որ այս վերջինս բողոքական յարանուանութիւնները կը նկատէ Կաթողիկ Եկեղեցւոյ որպէս պոռնիկ դուստրեր:

(**) Հոռով. Գ. 28:

զամէներ, Յովնաններ, Կղէսովսեան և Զերեթեան Մարիամներ, որոնք իրենց ստացուածքովը ծառայեցին մեր Տէրն Յիսուսի, մինչ նա յաշխարհի էր, և լացին անոր կռեւէն, երբ նա խաչը ուսին վրայ կը բարձրանար Գողգոթայէն վեր: Ասոնց մէջ ամենէն եկեղեցասէրը ավտու մը կը նուիրէ բեմին հրապարակաւ կամ ժողովարանի խարխուլ երգարանները նորոգելով իր անունը արձանագրել կուտայ գիրքին կողքին վրայ որպէս մեծագործութիւն:

Կիրակին Հայ Բողոքական Եկեղեցւոյ համար չէ այլևս օրը Սուրբ և Տէրուհական, ան դադրած է ինքնամիտիման օր մը լինելէ. արդի հայ աւետարանականը չի կարգար Աւետարանը, եկեղեցին քաշողութիւն չունի նոր սերունդին համար, թափուր են ժողովարաններու նստարանները, անոնք որ ըստ սովորութեան ներկայ կը լինին պաշտաման, կէս օրէ յետոյ կ'երթան սինեմաները զուարթ աւետարաններ վայելելու, կամ սրճարանները կը ժամադրուին քավիլու խաղալու: Հայ Բողոքականութիւնը ի ներկայիս Յայնսութեան Գրքին մէջ Աստուծոյ հովն եկեղեցիներու հարազատ պատկերն է, (*) շարժած է անոր աշտանակը, և ես կը անանեմ հոն ստուերները լացու հրեշտակներու: Բացայայտ է ուրեմն թէ, Հայ Բողոքական Եկեղեցին չի կրնար լուսաւորչակնալ երբ եկեղեցին ինքը այլոսերած է և անքրիստոս: Հայ Բողոքական Եկեղեցին կը վերականգնի, անոր աշտանակը կրկին կուտայ իր լոյսը աստուածավաւ, երբ ան կը լինի քրիստոսակեղրոն միութիւնը հաւատացելոց: «Հոգեւոր Եղբայրութիւնները» իրենց կեանքովը մեկուսացեալ, միւս բնեւան են հայ բողոքականութեան. անոնք՝ այրեր և կիներ, Աստուածաշունչ Մատենը իրենց անութներուն ատկ և Եր-

(*) Գիրք Յայնսութեան Գլ. Բ. 5:

գարանը իրենց գրպանը, ամբողջ կիրակին կը վազեն մէկ աղօթածոցովէ միւսը և գիշերը ուշ ատեն յոգնաբեկ կ'իջնան իրենց մահիճներուն վրայ գոհունակ զգացումով թէ փրկուած են: Աշխատուոր համեստ դասակարգն է Հոգեւոր Եղբայրութիւնը, զրկուածներ առհասարակ, արժանի կարեկցութեան, որոնք մոռցած դուրսի իրական աշխարհը և պայքարը կեանքի, կ'ազօթեն համապազ և կը սպասեն, ինչպէս Առաքելոց ժամանակի նախաքրիստոնէայք, Գալստեանը Քրիստոսի, որ կ'ուշանայ: Հայ Աւետարանականութիւնը ի ներկայիս կը տարուբերի յանդուգն ուրացութեան և հիւանդազին աղանդաւորութեան միջեւ: Վերսիս ճնուելի վրայ խօսող եկեղեցին կ'ապրի դեռ բարքերը հին մարդուն, անխոյժ՝ անարդարութեանց և թշուառութեան, որով կը տառապի ընկերութիւնը: Նոր առաքելութեան մը պէտքը աւելի քան երբէք զգալի է, և մենք կը սպասենք անոր ոչ թէ Նոր Աշխարհի այլ այլակ յարանուանութիւններէն, այլ Հայոց Եկեղեցիէն, որուն դուստրն է Հայրաստանեայց Աւետարանականը արեամբ և կրակի մկրտութեամբ: Կը հաւատամ թէ Հայ Եկեղեցին ազգայինով միայն չէ, այլ ազգայինէ աւելի հոգեւոր իր շունչով պահած է ցարդ իր ծոցին մէջ ապրող ժողովուրդը. հոգեւոր այդ շունչը, զոր սենեցան Մարգարէները Հին Կտակարանի և Առաքելները Նորին, պէտք է անցնի Հայոց Բողոքական եկեղեցիներու այլ մէջէն, քանզի այդու միայն հնարուոր է հաւատացելոց զգալ Աստուծոյ ներկայութիւնը պաշտման մէջ և փոխուելի հին կեանքէ նորին սիրելով զԱստուած որպէս իրենց Հայրը Երկնաւոր, և ընկերը իրենց անձին պէս:



7732-56



3

gymny

PRINTED IN EGYPT